



ԺԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 6.

1856

ՄԱՐՏ 15.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Առյի անգամ աշխարհիս լորս կողմբ եղած ձամբորդորիմբ :

Փրիստուակոր Գալումանոսի 1492-ին Ռումերիկան գտննելէն վերջը երբոր Ապանիացիք խելուընին մտուընին ազգովին այդ ընդարձակ երկիրը տիրապետելու դարձուցին, ու իրենց ազահութիւնը միայն պատճառ կ'ըլլար նորանոր աշխարհքներ գտննելու, և Գորդէս սպանիացին Ուխիգոյի հարուստ երկիրը յաջողութեամբ ձեռք կը ձեր, Ուակելան անունով բարդուգալցի նաւավար մը 1519-ին նոր մտածութիւն մը ըրաւ, մեծ՝ բայց միանգամայն յանգուգն, ոչ ինչ ընդհատ Գալումանոսի մտածութենէն : Դնաց Ապանիոյ Փերտինանստոս թագաւորին ու խնդրեց որ իրեն ձեռքը հինգ նաւ տայ, որպէս զի անոնցմով երթայ ու արեմտեան կողմէն Ռումելեան Հնդկաստան նոր ճամբայ մը բանայ . ինչպէս ուզեր էր փորձել Գալումանոս : Ույդ առաջարկութիւնը,

որ երեսուն տարի առաջ երեակայեալ մտաց ցնողք մը երեցաւ, այս ատեն ամէն Ապանիացիք վստահութե յանձն առին, որոնց աչքին առջեւ ալ բան մը չկար որ անկարելի ըլլար՝ Ռումերիկայի գտնուելէն վերջը . և իրաւցընէ տեսնես նաւալվարներու մեծ խումբ մը միաբանեցաւ մէկտեղ ժողվուեցաւ եռանդեամբ մը՝ այս արշաւանքը զլուխ հանելու խորհրդով :

Ուակելան բազդ վնտուող մարդ մը չէր . քաջասրատութենէն զատ, որ ըրած առաջարկութենէն յայտնի է, նաև սաստիկ ձարպիկութիւն մ' ալ ունէր . և անով՝ ինչուան նոյն ատենն որ Վրիստափոր Գալումանոսի ճամբէն խոտորիլ մէկը չէր համարձակած՝ լոր երկիրը անցնելու, ինքը բոլորովին նոր ճամբայ մը բանեց : Գատիսհէն նաւ մտաւ, որ Ռումալսւսիա նահանգին գլխաւոր նա-

ւահանգիստն է (Այծերկրական ծովուն վրայ), շիտակ դէպ 'ի հարաւ ինքը զինքը շտկեց՝ Ռուանդեան ովկիանոսը կտրելով . ու Պրազիլի եզերը ետին ձգելով՝ առաջ անցաւ , և լայն ու խոր գետի մը բերան հասաւ , որուն վերջը Ռուն տէ լուսադանը անունը տուին , որ Դատ Ռարծաթի ըսել է Ապանիացւոց լեզուով , որովհետեւ քիչ մը հեռու այս գետէն արծաթահանքեր գտնուեցան : Աակելան այդ որ տեսաւ , համարձակեցաւ իր նաւերովը ներս մտնել այս մեծ գետէն . բայց քանի որ ծովէն կը հեռանար , նաւարկութիւնը այնչափ աւելի կը դժուարանար . անով բռնադատուեցաւ նորէն ովկիանոս դառնալ , և իր առջի ճամբան բռնել շիտակ նոյն ուղղութեամբ դեռ առաջ երթալով խել մը ամիս՝ տաք և այրող կիմայի մը տակ , որուն վատառողջութենէն իր մարդիկներէն շատը կորսնցուց : Փուճ տեղը մնացողները կ'աղաւէին Աակելանի որ այս իր առաջարկութենէն ետ կենայ , ու Ապանիա դառնայ . հնարք չեղաւ այս աներկիւղ մարդուն արիութիւնը շարժել : Եւ իրաւցընէ իր երկայնմտութիւնը արդար կերպով վարձատրուեցաւ , երբոր նեղկեկ իրձի մը բերան տեսաւ , որն որ իրեն երեցաւ թէ՝ Երկրին ցամաքը կը կտրէ անդին կ'անցնի :

Բայց յանդկնութիւն էր այնպիսի նեղուցէ մը անցնիլ , ուր տեղւոյն նեղ ըլլալը , ապառաժուտ ժայռերը , և ջրոյն հոսանքն ու անհանդարտութիւնը կրնային բիւր վտանգի մէջ ձգել զինքը . իսկ ինքը վախն ինչ է չեր գիտեր , և քսան օրուան մէջ մտաւ կտրեց ու ելաւ անդին այն երկիւղալի անցքէն՝ նաւերէն իրեքը ջախջախած թողլով անոր ժայռերուն վրայ . բայց ինչ չնորհակալութիւն տուաւ Ռուանդոյ , երբոր անդիի կողմը դարձեալ ընդարձակ ովկիանոսի պէս ծովու մը մէջ գտաւ ինքը զինքը . սակայն ասոր ալիքները իրեն այնպէս հանդարտ ու կակուղ եկան , որ անունը Խաղաղական ավելանոս դրաւ :

Այս վայրկենէն իմացաւ Աակելան

որ իրեն ձեռք զարկածը անտարակուսելիյաջող ելք պիտի ունենայ . և իրեն մնացած երկու նաւերը դէպ 'ի հիւսիսային արևեմուտք ուղղելով , յոյս ուներ որքիչ ատենէն Ռուսոյ ցամաքը տեսնէ : Բայց այդ ճամբորդութիւնը աւելի դժբաղդ պիտի ըլլայ եղեր իրեն համար : Ճամբան մանր մունը կղզիներու հանդիպեցան . և անուշ ջուր ու ուտելիք ճարելու համար , որովհետեւ երկու տարուան ճամբորդութենէն առած պա . շարնին լմբնցեր կամ լմբնալու վրայ էր , մօտեցան ասոնցմէ մէկուն ու ցամաք ելան նայելու համար թէ բան մը կրնան արդեօք գտնալ : Եւ ինչ հանդըպի հոն . այդ կղզիները վայրենիներով լեցուն են եղեր , որոնք տեսնելուն պէս զասնէ՝ իրենց նետերովն ու տէգերովը վրանին յարձըկեցան ու շատերը հոն գետին փուցին , և հազիւ արտորնօք նաւաստիներէն ոմանք կրցան իրենք զիրենք նաւ ձգել . բայց Աակելան ալ մէջերնին չէր . իր արիւնովներկեց այն հիւրատեաց երկիրը : Իրեն ընկերները ցաւած ու տիսուր հեւացան այն դըժքաղդ կղզիներէն , որոնք ատեն անցնելէն վերջը Փէլպուտն կշշէ ըսուեցան 'ի պատիւ Փիլիպպոս Բ Ապանիոյ թագաւորին , որ Կարոլոս Ե մեծանուն կայսեր որդին էր : Բայց որպէս զի իրենց արիասիրտ նաւապետին յիշատակը յաւերժացընեն , այն դժուարին անցքը՝ ուսկից Ռուանդականէն Աաղաղական ովկիանոս անցան՝ Անց Մակելանի անուանեցին , իբրև վերջին վկայութիւն իրենց անոր վրայ ունեցած համարմանն ու երախտագիտութեանը , որ առջինը եղաւ ինքը զինքը այն վտանգին մէջ ձգելու :

Այս ամէն բանով ալ Աակելանի ընկերները իրենց առաջնորդին քաջասրտութիւնը հագած՝ ամենելին ըլլահատեցան . անոր զիսաւոր պաշտօնատէրէն մէկը , որ Աերաստիանոս տէլ Գանոյ կ'ըսուէր , ասոնց գլուխ անցաւ , և սկսած ճամբանին դէպ 'ի հիւսային արևեմուտք անխոտոր բռնած՝ այդ անծանօթ ծովը կտրեց , ուր ստէպ

ստեղ նորանոր երկիրներ աշուրնուն կը հանդիպէր . և առանց գիտնալու օր մըն ալ յանկարծ իրենք զիրենք այն կզզիներուն գիմացը գտան , որոնք այն ատենները Առզուգացոց ձեռքն էին , և կ'ըսուեին Մոլոգիտեան կղզի , կամ Համեմոց (որովհետեւ այդ վաճառական ազգը հոնտեղէն պղպեղ , դարսենի , մեխակ և ուրիշ համեմներ կը հանէր , որոնց ախորժը Խաչակրացմէ Երոպա մտեր էր) : Աերաստիանոս տէլ Վանոց ինքը կորսնցուց զարմանքէն և ուրախութենէն . իմացաւ որ քիչ մը ատենէն Երեւելեան Հնդկաստան պիտի հասնի , և թէ Չինաստանի ու Ճարոնի տէրութեանց մօտ էր , զորոնք ատենօք Արգոյ Առլց վենետիկցի երեւելի Ճամբորդը Երոպացւոց Ճանցուցեր էր համբաւաւոր Չիգանկոյ կղզին անուամբը : Եւ այս ամենօգտակար գիւտին վրայ գոյն եղած , իր մնացած մէկ նաւովը միայն , որն որ Յաղթուեիւն կը կոչուէր , բորդուգացի նաւուղիղ աւած՝ անոր առաջնորդութեամբը սկսաւ դէպ 'ի Ապանիա ինքը շտկել Վարեյուսոյ Գլխուն վրայէն , զոր քսան տարի հազիւ կար որ Ասգոյ տէ Կամագտեր էր :

Յետ անընդհատ նաւարկութեան մը , որ իրեք տարի և քսանըութը օր քշեց , որով իրապէս աշխարհքիս չորս կողմը պտըտեցաւ , վասն զի բոլոր աշխարհքիս մեծագոյն ցամաքներէն անցաւ , վերջապէս հասաւ Ապանիա 1522 տարւոյն : Աեծ զարմանք և մեծ ցնծութիւն եղաւ ամենուն , որոնք որ այս Ճամբորդութեան պատմութիւնն ու դիպուածները կը լսէին , և Ակելլանին գժբաղդ մահը միայն զիրենք կը տիրեցընէր , որ չկրցաւ իր ծանր աշխատութեան պտուղը գոնէ տեսնել ու այնպէս մեռնիլ :

Վայս արտաքոյ կարգի Ճամբորդութեան պատմութիւնը մէկը թէ որ ուղենայ լսւ ըմբռնել , որ վերջը դեռ ուրիշ շատերն ըրին , պէտք է երկրագունտ

մը առնէ և վրան դիտէ Ակելլանի ու իր արժանաւոր յաջորդին ըրած ձամբորդութիւնը : Իսայց մեզի զարմանալին աւելի այս է , որ այդ երկայն և վրանգաւոր Ճամբորդութիւնը Քրիստափոր Գոլոմակոսին մեծ մոածութիւնը ստուգեց , որն որ առանց առաջնորդի 'միայն իր խելքովը մակարերէր երթէ դէպ 'ի արևմուտք նաւարկելով , պէտք էր որ վերջապէս Վոհոյ արևելեան ծովեղերքը հասնինք և Երեւելեան Հնդկաստան :

Ակելլանի պատմութիւնն ընելին ետքը՝ Մակելանի անցրն ալ կ'արժէ համառօտ մը ստորագրել . մէկ կողմը ընդարձակ դաշտեր են չոր , աւազուտ , առանց ծառի . ուր Արդակոնացիք կը բնակին , որ հարաւային Ամերիկայի վայրենի ազգերէն մէկն է , որոնց հասակը Երոպացւոց հասակէն շատ աւելի բարձր է : Խակ անոր գիմացն ալ մեծ ու պղտի կղզիներու խումբ մը կայ , որոնք Բարակոնէան արշակունյացիս կ'ըսուին , կամ Երէիր Հրոյ , որովհետեւ աշխարհքիս ջերմագոյն կլիմային տակը կ'իյնան : Վայս կղզիներէն մէկուն ծայրը , որ հարաւային կողմին ամենէն առաջ գացած մասն է , Գլուխ Հռուն կը կոչուի՝ անգիտացի նաւապետի մը անունէն , որ այն հրուանդանին առջի գտնողն եղաւ . և Հիմա Երոպայէն Խաչաղական ովկիանոս գացող նաւերը ասոր գիմացէն կ'անցնին , աւելի հանգիստ ըլլալուն քան ըզՄակելլանի անցրը :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Կոստանդին Սիմոնիդէս յոյնը :

Ամենուն յայտնի է թէ Երոպացիք որչափ մեծ յարգ կու տան հին Յունաց գրուածքներուն՝ անոնց հնութեանն ու աղնութեանը համար , և թէ հետեւարար հին ձեռագիրները որչափ կը յարգեն ու անոնց անմսաս պահպանութեանը որչափ վրէժինդիր են . բայց